

ՆԱԽԱՄԱՐԴԸ - ԱԴԱՄ

Մենք . Քրիստոնեաներս, կը խորհիմք թէ սուրբ, մեծ եւ երեւելի անձինք խաղաղ եւ երանելի կեանք մը կը վայելեն: Անձնական, մտային եւ հոգեւոր տուայտանեներու ենթակայ չեն ըլլար: Երականութիւնը սակայն բոլորովին տարբեր է մեր խորհածէն: Հին ու նոր Կոտակարաններու մէջ յիշատակուող բոլոր սուրբերն ալ, ինձի եւ ժեզի պէս հալ ու մաշ եղած են եւ ենթակայ ընտանեկան մտահոգութեանց եւ մարդկային տկարութեան: Ստորեւ կուտամ Նախամարդուն՝ Ադամին կրած տանջանքներուն մասին հետեւեալ գրութիւնը:

Ադամ Սուրբ Գրոց մէջ երեւցող մեծերուն առաջինն է: Թէեւ իրմէ վերջ եկող մեծերու շուրջին մէջ մնաց, բայց եւ այնպէս մեծ է եւ արժանի մեծութեան: Աստուած մը չէ եւ հողէն կերտուած է, բայց Աստուած ստեղծած է զինք իր կերպարանին նմանութեամբ եւ Աստուած զինք արժանի տեսած է դրախտի փափկութեանց: Ադամ մեծ է ուրեմն եւ երեւելի: Եւ Քրիստոսի եկեղեցին ընդ որս նաեւ մենք հայերս զինք կարգած ենք սուրբերու դասը:

Նախամարդ ըլլալը երէ Ադամին փառքն ու պատիւն էր, էր նաեւ պատճառը իր մարդկային տանջանքներուն: Մենք բոլորս ալ զիտենք թէ որքան դժուար բան է մարդ ըլլալը: Անշուշտ մարդուն առաջինը ըլլալը կրկնապատիկ աւելի դժուար պիտի ըլլար: Ադամ անփորձ էր: Ադամ զիտենական մը չէր: Ադամ ծնող կամ սրտակից բարեկամ չունէր որ իրեն խրատներ տար եւ իրենց առաջնորդ ըլլար: Մեզմէ ո՞վ պիտի ուզէր նորաստեղծեալ եւ անձայրածիր տիեզերքին մէջ առաջին բնակիչը ըլլալ: Ահա Ադամին կը տրուէր այս բախտը:

Բայց Ադամ ո՞ւրկէ պիտի ստանար բացութիւնն ու զօրութիւնը այս պարտաւորութեանց դիմանալու: Ի վերայ այսր ամենայնի Հայր Աստուած Ադամը կարգեց բագաւոր եւ իշխան աշխարհի եւ հայր կենդանիներու, բոչուններու եւ ծուկերու: Թագաւորութեան եւ հայրութեան ի՞նչ ըլլալը չի գիտցող Ադամ ի՞նչպէս պիտի կարենար հովուել եւ խնամել անբան անասունները, դաշտերը, եւ լեռները եւ ջուրերը: Մեզմէ ո՞վ պիտի չտկարանար Ադամին վստահուած այս ծանրածանը բեռներուն տակ:

Եւ Ադամ մինակ զգաց, կ'ըսէ Սուրբ Գիրքը: Ադամ օգնական փնտոեց: Վստահ եմ որ շուարեցաւ, նարահատ եղաւ, յոգնեցաւ եւ մտահոգուեցաւ: Աստուած որոշեց Ադամին օգնական մը եւ ընկեր մը տալ: Եւան տուաւ իրեն: Մենք կը խորհիմք թէ կին ունենալը, ընտանիք կազմելը, զաւակներ ունենալը ուրախութեանց մարմնացումն է: Բայց յինդ Ադամին բաշած ընտանեկան չարչարանքները մեզմէ ոչ ո՛վ բաշած է: Կին ունենալու համար ստիպուեցաւ խոր բունի մէջ մտնել: Կողերէն մէկը զոհ տուաւ: Ով զիտէ ինչպիսի ցաւերու ենթակայ եղաւ: Կարծես թէ հիւանդանոցի մէջ ըլլար, իր վրայ գործողութիւն կատարուեցաւ:

Եւային՝ Ադամի կնոց ներկայութիւնը օրինութիւն եւ օգնութիւն ըլլալու տեղ, եղաւ չարչարանք եւ տանջանիք: Եւան կամակատար կին մըն էր: Օձէն խարուեցաւ, արգիլեալ պտուղէն նաշակեց եւ պատճառ եղաւ որ Ադամ եւս նաշակէ: Եւ աշխարհիս բագաւորութիւն ընող Ադամ չկրցաւ իր կնոց խօսի հասկցնել:

Ադամ Աստուծմէ վախցող մարդ

մըն էր: Երբ Հայր Աստուծոյ ժալելը իմացաւ եւ իր խսկ անունին կանչուիլը լսեց, ահ ու դողի մատնուեցաւ եւ Աստուծոյ երեսէն պահուըտելիի տեղ փնտոեց: Անշուշտ գէշ զգաց: Զղշաց իր եւ իր կնոջ ըրածին համար: Կրնա՞նի երեւակայել իր անյուսութեան չափն ու սահմանը: Դրախտիքնակիշ այս մարդուն անկումը որքան խոշոր եղաւ երբ արտախտուեցաւ, բրտինին շահովը հաց ուտելու դատապարտուեցաւ եւ իր մեղքը

ժառանգ բողուց իրեն յաջորդող սերունդներում: Ես կը խորիիմ որ Ադամ որպէս Հայր եւ որպէս ծնող մահանալ փափաքեցաւ երբ վերահասու եղաւ թէ իր սիրասուն որդին՝ Արէլ սպաննուեցաւ կայէնի ձեռօֆ:

Մեծ ըլլանիք թէ փոքրիկ, տանջանիք մերն է: Զմոռնանիք, եթէ Ադամ մեզի ժառանգ կը բողու տանջանիք, Քրիստոս սակայն մեզի կը շնորհէ կեանիք:

ԿԱՐԷՆ ՔԱՀԱՆԱՅ

ՆԱՐԵԿԵԱՆ ՄՏԾՈՐՈՒՄՆԵՐ

«Կնքե՛ա, կեցուցիչ, զկորուսչին ընթացմունս»:
 «Խափանէ, Փրկիչ, յարձակումները կորուստ նիւթողին»:
 Գրիգոր Նարեկացի

Այսպէս խոկաց ու աղօթեց Նարեկայ վաճիքի մեծ Սուրբը, հայոց մեծագոյն իմաստասէր ու աստուածաբան բանաստեղծը: Անոր հոգին մերք պացաւ աղօթքով, սաւառնեց երկինք, մերք գահավիժեց մեղսալից երկիր, ուր մեղքը հրապուրիչ կը տիրէր իր ահագնութեամբ ու սաստկութեամբ եւ կու գար կորստեան մատնելու անհամար բիւրեղ հոգիներ:

Մեղքը տիրական է աշխարհի մէջ իր ամբողջական ծաւալով ու խորութեամբ: Մեղքն է որ կ'առաջնորդէ անձը իր ամենագրաւ երանցներով ու պայծառափայլութեամբ: Մեղքի բաւիղին մէջ ընկլուզած մեղաւորը, յակամայս սայրաքած իր մայրուղիէն, կը տարութերի ալեծուփ' թեկեալ նաւի մը հանգոյն: Ան չէ իր կեանքի տէրն ու տիրակալը. անզօր է ան ու անզէն ի դիմաց բիւրաւոր ահարկու ու մահարեր նետերու: Յանձնուած ըլլալով կեանքի պտուտահողմին, անոր

կեանքը կը տագնապի մշտատեւ վերիվայրումներով ու կ'անցնի դարձդարձիկ նանապարհներով՝ միշտ ենթակայ գայթումի, կործանումի, վասն զի անոր հաւատիքի կանքեղը շիշած է ու յոյսը՝ խամրած:

Միշնադարի խորհրդապաշտ վանականը իր նգնարանի նեղ լուսամուտէն դիտեց ողջ աշխարհը իր լայն հորիզոնով ու տեսադաշտով, եւ իր նրագոյն զգացողութեամբ վկայեց որ չարը՝ «կորուստ նիւթողը», մշտարբուն է, պատրաստակամ ու յօժարակամ յարձակում գործեղու եւ թիրախ դարձնելու մարդկութիւնը, մարդկային տկարութիւնը, ազնուութիւնը եւ առաքինուութիւնները ու այն ամէնը ինչ մարդկային է ու աստուածային: Վանականը իր հոգւոյն ամբողջ զօրութեամբ կ'աղերսէ Տիրոջմէ որ «Խափանէ՝ կորուստ նիւթողին յարձակումները» ու կանխէ անոր պատճառելիք գայթակղութիւնները, բիւր